

ըակը գիտնայ խայտառակել այն իմաստակութեանց ստութիւնները , որ տըղայոց առջին շատ անգամ կը խօսուին . պէտք է , որ թերահաւատ ու տգէտ ժողովրդոց մէջ կարենայ պաշտպանել իր հաւատքը և յաղթանակել տայ ճշմարտութեան : — Պարծնական հաւատք . եթէ վարպետին խօսքն ու տուած օրինակները համաձայն ըլլան , կը կորուսընեն բոլոր իրենց ոյժը . պէտք է որ ցոյց տուած ճամբուն մէջ նախ ինքը մտնայ , որ ուրիշներն ալ իրեն հետևին . իր խրատներէն ամենեին օգուտ չապասէ , քանի որ վարքը գայթակղական ու անվայել է :

Դաստիարակը իր հաւատքին մէջը պիտի փնտուէ իր առաջնորդը , վախճանը , խրախոյսն ու վարձքը : Ի՞սոր մէջ պիտի ճանչնայ իր առ Աստուած ու նեցած պարտուցը մեծութիւր . պարտք զոր նկատմամբ անձին պիտի լու իբրև քրիստոնեայ , և յօրինակ այլոց՝ իբրև հոգւոց ինսամքը ունեցող : — Պարտք առ այլս , բայց ամենէն աւելի տղայք իրեն մօտիկ ըլլալով՝ պիտի սիրէ զանոնք ինչպէս իւր անձը , անոնց պիտի նուիրէ բոլոր իր կարողութիւնքը և աշխատանացը պտուղը : — Պարտք առ անձն իւր . այս պարտքը ամէն մարդու համար է , բայց առաւել դաստիարակին , որուն վարքը կանոն պիտի ըլլայ տըղայոց :

Այս պարտքերը կը նան թերեւս խիստ ու ծանր թուիլ անոնց համար , որ աչքերնին աշխարհային վարձուց վրայ ըլլալով՝ իրենց իղձը աշխարհքիս բաներէն վերչեն վերցըներ : Այդ սակաւ վարձքն ու պսակը որ կու տան մարդիկ՝ ինչ պիտի ըլլայ նուիրեալ ու զո՞չ եղած կեանքի մը համար , ինչպէս է դաստիարակին կեանքը : Խոր համարի թէ Աստուած զինքը կարգեալ է մարդկային ազգին մէկ մասը փրկելու համար . սոյն պաշտօնը իրեն տաղանդ սեպէ որ տանուտէրն Աստուած իրեն տուեր է շահեցընելու համար . ամէն հնարք մտածէ ինչպէս փութաջան դաստիարակ մը տղայոց բարութեան ճամբայ ցուցընե-


լու . նայի որ իր ամէն խօսքելն ու գործքերը բարի ազգեցութիւն ընեն տղայոց սրտին վրայ . մտածէ այն անբաւ նպաստը որ կրնայ գտնալ օրական գործոց և ամէն անտարբեր դիպուածոց մէջ առ ՚ի ուղղել թիւր մտածութիւն մը , առ ՚ի ստանալ տալ բարի փափաք մը և առ ՚ի զօրացընել բարի յօժարութիւն մը : Խոր միտքը դնէ որ իրեն կ'իյնայ օգտակար ու առաքինի անձինք պատրաստելը այլ և այլ տանց համար , ընտիրքաղաքացիներ հայրենեաց համար , և այնպիսի անձինք որ յարմար ըլլան մարդկային ընկերութեան պատիւ ու ծառայութիւն ընելու : Խոր այս վսեմ ու ազնիւ մտածութիւնքս որո՛ծէ . որպիսի արիութեամբ ու եռանդեամբ կը յազմէ ամէն օրուան խոնջութեանց ու անախորժութեանց՝ երբ մտածէ որ Աստուած զինքը գործի մը ըրեր է իր նըմանները երջանիկ ընելու համար : Արպիսի ախորժմամբ կը խորհի իրիկուան օգտակարութեամբ անցուցած օրը՝ ներումն ինդրելով թերութեանց , և զօրութիւն վաղուան աշխատութեանը համար . վերջապէս ինչ վստահութեք կը հասնի իր կենաց ետքի օրուան , որ պիտի հանէ Աստուածոյ ատեանը իր առաքինութեանց ու զիտութեանց պրտուղը որ ժողովեց աշխարհիս մէջ :

Քանասիրական

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Յուրիկ քաղաք :

Օ ուիցերիոյ Հուրիկ քաղաքը Հուլիս Լեսարէն առաջ աւան մըն էր՝ թռութիւն անուամբ . և Լեսպասիանոս կայսեր ժամանակ քաղաք դարձաւ : Հինգերորդ դարուն բաւական նշանաւոր ըլլալուն՝ Կերմանացիք աւար առին զան ու բոլորովին կործանեցին : Իսյց միջին դիրք մը ունենալով Իտալիոյ ,



Յուրիկ քաղաքը .

Գյերմանիոյ ու Գյաղղիոյ հետ՝ դարձեալ առաջ գնաց, ու թ. գարսւն այնշափ ծաղկած էր, որ մեծն Լարողոս ատեն մը հոն հաստատեց իր բնակութիւնը : Իր բնակիչները ան ատենէն՝ ի վեր գիտութեանց, գրականութեան ու արուեստից ետևէ եղած էին, և այնպիսի եռանդով ու յաջողակութեամբ, որ նոյն ատեն քաղաքը իմաստուն ջռտէն կոչուէր, և նոր ժամանակներուս ալ Օ ուիցերիոյ Լաթէնքը սեպուած է : Պատերազմի կողմանէ ալ երեւելի եղաւ աս քաղաքս . շատ դարերու միջոց իրեն բնակիչները միշտ կոռւեցան զէնքով թէ իրենց քաղաքական ազատութիւնները առնելու համար ազնուականներու ձեռքէն, որոնց դղեակներուն աւերակները սփռուած են քաղքին բլուրներուն վրայ . թէ Օ ուիցերիոյ ազգային անկախութիւնը հիմնելու ու պահպանե-

լու համար, զորն որ վերցընելու կը սպառնային քանի մը պետութիւններ . և թէ մերձակայ գաւառներուն տիրապետելու համար : Արօնական վեճերու մէջ ալ մեծ մասն ունեցաւ Հյուրիկ . և իր պարիսպներուն վրայէն էր՝ որ Օ ուին գլուս աղանդապետը նորազանդութիւնը քարոզեց Օ ուիցերիոյ մէջ : Լոյն դարուն՝ Հյուրիկ սկսած էր գերազանցել հելուետական դաշնակցութեան ուրիշ քաղաքները իր վաճառականութիւնը . ճարտարութեան ու երկրագործութեն մէջ ունեցած գործունեութեամբը, և իրեն գիտնական ու գրաւորական վարժոցներովը : Հիմակուան ատեններուս ալ Աեսների, Լաւագըրի ու Բաւդալոցցեայ անունները, որոնք աս քաղքիս մէջ ծնած են, բաւական զօրաւոր ապացոյց մըն են՝ որ Հյուրիկ իր առջի պայծառութենէն ինկած չէ : 1799

տարւոյն՝ շատ աղետալի վիճակներ ունեցաւ . ետևէ ետև Դաղղիացիք, Աւտրիացիք ու Առուսք տիրեցին անոր . և իրեն շրջակայ տեղեաց վրայ՝ Ամսէնագաղղիացի զօրավարը փառաւոր յաղթութիւն մը ըրաւ Առվարովի բանակին դէմ:

Հուրիկ, որուն բնակիչքն են 16,000 հոգի, գեղեցիկ ու նկարակերտ դիրք մը ունի . երկու բլուրներու զառիվայրին վրայ կը հանգչի, որոնց մէջէն կը վազէ Լիմմադ վճիտ գետը՝ Հուրիկի լճէն ելլելով : Ի՞աղաքը երկու կը բաժնուի, բարձր ու ստորին . և զօրաւոր պատուարներով շրջապատած է : Լիմմադի վրայ իրեք փայտէ կամուրջներ կան, որոնցմէ մէջտեղինը բաւական լայն ըլլալով՝ վաճառատեղւոյ համար ալ կը ծառայէ : Այր տուներուն հետ խառնուած են նաև գոթական ճարտարապետութեամբ շինուած հին տուներ, որոնց նեղ, վանդակապատ ու գետնէն 20 ոտք բարձրութեամբ բացուած պատուհանները՝ կը վկայեն Հուրիկի միջին դարուն մէջ ունեցած պատերազմական վիճակին : Լիմմադի մէջ կը բարձրանայ աշտարակ մը, որուն մէջ ժամանակով փակուած են գերի բոնուած ազնուականներ, ու այնպիսի քաղաքացիք՝ որ իրենց քաղաքական իշխանութիւնը բոնուարութեան տարած էին :

Ակեղեցիներուն մէջ նշանաւոր է մայր եկեղեցին, որն որ է դարուն շինուած է : Հասարակաց զրատունը 60,000 հատոր զիրք ունի, ու 700 ձեռագիր, որոնց մէջ նշանաւոր է Առւինտիլիանոսի գլուածքներուն բնագիրը : Աւրիշ զրատուններ ալ կան քաղքիս մէջ . բնաբանական ընկերութեան գրատունը 7,000 հատոր, բժշկական ընկերութեան գրատունը 9,000, ու օրէնսգիտական ընկերութեան գրատունը 4,000 հատոր զիրք ունին : Հասարակաց ժողովարանը լճին եղերքը շինուած է, զորն որ զարդարած են զուիցերացի նկարիչներ ու արձանագործներ իրենց հայրենական պատմութե գլխաւոր դիպուածներով : Օ ինարանին մէջ

ընտիր հաւաքումմը կայ Օ ուիցերիոյ, Դաղղիոյ ու Աւտրիոյ միջին դարու զէնքերուն : — Ի՞ազմաթիւ դպրոցներ ունի Հուրիկ . նշանաւոր է համալսարանը, որուն մէջ 200 աշակերտ կը գըտնուին . ունի դարձեալ կուրաց և խլից ու համերց վարժոց մը, բժշկութեան լսարան մը՝ որ շատ անուանի է, գիտնական ընկերութիւններ՝ որ մեծ պատիւ կ'ընեն քաղքին . որբանոց մը, յիմարանոց մը, և այլն :

Ի՞նդարձակ լճի մը ծայրը կանգնուած ըլլալով Հուրիկ, վաճառականութիւնն ալ ըստ բաւականին յառաջացած է : Ունի մետաքսեայ, ու մետաքսախառն բամբակեայ կերպասներու, շղարշի՝, յարդէ գլխարկներու, ժապաւինի, ու օճառի գործարաններ : Հարգի են նաև իրեն երկրէն ելած Ճերմակ գինիները :

Ի՞աղքիս Ճեմելիքներէնու պատուարներէն նայելով՝ աղուոր երեսյթներ մարդուս ազքին առջե կ'ելլեն : Իրեն հիւսիսային արեելեան կողմը ձիւնապատ լեռներ նստած են ու գեղեցիկ հորիզոն մը կը ձեւացընեն : Լճին եղերքները անանկ իրարմէ զանազան ու իրարմէ զերազանց տեսարաններ կը նկարեն բիւրեղափայլ ջրոյն մէջ, որ կարելի չէ ստորագրելը : Ալլուածական ժամանակներու գղեակներուն տիսուր աւերակներն ալ, զորոնք վերը յիշատակեցինք, այս երեսյթներուն հետ միանալով՝ նաև իրենք ալ ախորժելի կերպարանք մը կ'առնեն, ու բնութիւնը մարդուս ձեռքէն ելած գործոց հետ կը խառնեն :

1 ՏՃ. Պիւրիսամիւն:

